



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2239

241

4-97

1903

2010

1201'2

4 2001.

241  
Ա-97

# ՀԻՄՈՒՆՔ

ԲԱՐՅԱԿԱՆՈՒԹԵԱՆ, ԳԻՏՈՒԹԵԱՆ

Ե

Կ Ր Օ Ն Ի


Հոգի—Աստուած—Հարաբը

ՄԱՍՆ Գ.

ՀԱՌԱՏ-Տ

Երեւակի Հոգեբաններու գրուրիւմներքն յաղեղով, փոփ-  
րիկ տղոց հասկնալի ոճի վերածուած ու յօրինուած

Պ Օ Դ Ո Ս Ս Ո Ւ Բ Ե Ա Ն Ի



Ա. Պ Ո Լ Ի Ս  
1903

ԳԼՈՒԽ Ա.

ՀԱՒԱՏՔ ՀԻՄՆ ԿՐՈՆԻ

Մարդ ո և է բանի մը անխալիստ հաւատք ու-  
նենալու համար, պէտք է այն բանին ինչ ըլլալը  
գիտնայ, անոր յատկութիւնը ու զօրութիւնը լաւ  
ճանինայ ու համոզուի և այնպէս հաւատայ:

Այս տեսակ հաւատք մը ոչ մթին, ոչ շփոթ  
և ոչ անհաստատ կըլլայ:

Ա.Ա. կ'ըլլայ գօրաւոր և անխախտելի. զրովին տես գիտութեամբ ու համոզմամբ գոյացած է այդ հաւատքը և հոգւոյն ստացուածքն եղած է:

Ասոր համար էր որ մենք նախ՝ ինքիննքնեմ  
այսինքն ՍՊՐԴ. է՛ղեին ինչ ըլլալը, յատկութիւն-  
ները ու զօրութիւնները սկսեցինք մանրամասն  
քննել ուսումնափրել ու դտանք որ՝

Մարդն է ՀՈԴԻ ու ՄԱՐՄԻՆ ոնեցող բարձր  
կակ մը, ՀՈԴԻԹՎ ԱՆՄՈՀ ու ՄԱՐՄԻՆՈՎ ՄԱՀ-  
ԿԱՆԱՅՈՒ, ասեղծուած յաւիտենական երջանկու-  
թեան համար:

Այս մշտնջենաւոր, անանց երջանկութեան արժանի ըլլալու համար պէտք է չարութիւնը և անիրաւութիւնը մերճել և միայն բարութիւնը, ճշշմարտութիւնը ու արդարութիւնը սիրել ու կատարել: Այս համոզմամբ, գիտակցութեամբ ու հա-



۳۲۲ نویسنده طبع اول شد  
۳۱۸ تاریخ ملود رخصتنامه سبله  
۸ حزیران ۱۳۹۰ در نشریه معارف نظارت جلیله سنک و مطبوعات داخلیه مدیریت بهیه سنک

ւատքով առնենք ու Աստուածաշունչ Սուրբ գիրքը  
և մարդուն ստեղծումը երբ կարդանք, այն ա-  
տեն մեր համոզումը ու հաւատքն ալ աւելի պիտի  
զօրանայ, որովհետեւ այս վիճակին բացարութիւն-  
ները ու պատճառները անոր մէջ պիտի սորվինք,  
պիտի տեսնենք ու գիտակից պիտի ըլլանք:

### ԳԼՈՒԽ Բ.

### ՅԱԻՏԵՆԱԿԱՆ ԵՐՉԱՆԿՈՒԹԻՒՆ ԴՐԱԽՏԻՆ ՄԷՋ

Աստուածաշունչ Սուրբ գիրքը մեզի կը սոր-  
վեցնէ թէ մարդս անմահ ստեղծուած է դրախտին  
մէջ և հօն կատարեալ երջանիկ վիճակ մը ու-  
նէր,

Ո. յնտեղ փափկութեամբ և յաւիտենական եր-  
ջանկութեամբ պիտի ասպեքտ իւր ստեղծող Տէր  
Աստուածը օրհնելով ու փառաբանելով ու Անոր  
Սուրբ կամքը կատարելով:

Ոյս յաւիտենական երջանկութեան ու փափ-  
կութեան վիճակին յարմարցուած էին նաեւ մար-  
դուն մարմինը ու դրախտին պտղաբերութիւնը:

Մարդուն հոգէն Աստուծոյ շունչը ըլլալով  
նիւթեղէն չէ ու չէր, հետեւաբար կարելի չէ եղ-  
ծանիլ ու մեռնիլ. ուստի համահ էր ու է:

իսկ մարմինը հոգէ ստեղծուած ու նիւթեղէն  
էր ու մահուան ենթակայ:

Բայց Ամենակայտոն Աստուած այն մահկանա-  
ցու մարմինը հոգեղէն յատկութիւն տուած էր:

Այնպէս որ անոր նիւթեղէն մարմինը հոգիով  
պատած էր, որովհենթակայ չէր կրնար ըլլալոչ ցաւի  
ոչ հիւանդութեան և ոչ ալ մահուան:

Գլախարը հոգեւոր մարդու մը երջանկութեան  
ապրելու համար պէտք եղածը միայն կը բուցու-  
նէր:

Գեղեցիկ պատառու ծառեր կային հօն. բայց  
մարդը աշխատութիւն չունէր անոնք տնկելու ու  
մեծցնելու:

Որովհետեւ գետնէն շոգի մը կ'ելլէր ու գետ-  
նի բույր երեսը կը ջրէր, տե՛ս Ծննդոց Բ. 566:

Այս էր մեր նախահայր Ադամին  
և նախամայր Եւայի ստեղծուած ու դրախտին մէջ  
դրուած տաենին վիճակը:

Փափկութեան ու յաւիտենական երջանկու-  
թեան վիճակ մը, որ հոգինիս անգիտակցարար կը  
տենջայ այս աշխարհիս մէջ ու չի կրնար գտնել:

Սակայն Ադամ և Եւա իրենց այս վայելքին  
մէջ թերայան իրենց Արարի Տէր Աստուածը օրհ-  
նելու և փառաբանելու նուիրական պարաւորու-  
թիւնը կատարել և հեռացան իրենց ստեղծողին  
հետ ունեցած սիրոյ կապէն:

Աստուծմէ հեռացեալ այս վիճակնուն մէջ, ի-  
րենցմէ առաջ ստեղծուած հրեշտակներուն մէջէն  
Աստուծ յ երեսէն ինկած այն հրեշտակները ո-  
րանք սատանայ էու կոչուին, պատեհութիւն ու հա-

մարձակութիւն ունեցան մօտենալ Ադամայ և Եւայի ամենաստորին և ամենաանարդ օձի կերպարանքով և հրապուրեցին անոնք Աստուծոյ պատուէրին հակառակը ընել:

Աստուծոյ պատուէրն էր չուտել բարւոյ և գիտութեան ծառէն, անոնք կերան այն ծառին պտուղէն, գիտնալով որ կերած ատեննին մահուամբ պիտի մեռնէին, քանի որ Տէրն իրենց իմացուցած էր առաջուընէ:

Այսպէս Ադամը և Եւա իրենց Արարիչ Աստուծը ձգելով յարեցան սատանային:

Հետեւարար վանառեցան դրախտէն և զըրկուեցան փափկութենէն և յաւիտենական երջանիկ վիճակէն և ըրին ինքդինքնին աշխատութեան, ցաւերու, հիւանդութեան և վերջապէս մահուան ենթակայ:

Ինչ որ է այս աշխարհիս վիճակը. տես Ծննդոց Գլ. Բ. 1էն 25 և Գլ. Գ. 1էն 24:

Ասկից կը յայտնուի, որ մարդ նախ անմահ ու յաւիտենական երջանիկ վիճակի մէջ տեղծուած է. յատոյ հեռացեր ու ձգեր է իւր Արարիչ Տէր Աստուծը, յարելով սատանային:

Հետեւարար մարդս ազատ կամօք կորսնցուցած է իւր անմահութիւնը, երջանկութիւնը և ինկած է այս աշխարհիս անցաւոր անկեալ վիճակին, անջալով միշտ երջանկութեան ու յաւիտենականթեան. բայց ի դուր չի դանէր:

## ՊԼՈԽՎ Պ.

### ԱՆԿԵԱԼ ՎԻՃԱԿԸ ՄԱՐԴՈՒՄ

Մարդուն այս աշխարհի մէջ ունեցած վիճակը անկեալ (ինկած) ու անցաւոր վիճակ կ'ըսուի:

Վասն զի փափկութեան և յաւիտենական երջանկութեան վիճակէն ինկաւ աշխատութեան, ցաւերու, հիւանդութեան և վերջապէս մահուան վիճակին, Աստուծմէ լքեալ երեսէ ձգուած եւ դարձեալ անոր համողուած:

Երկիրն ալ կորսնցուց իր փափկութեան և յաւիտենական երջանկութեան համար ունեցած յատկութիւնը ու վիճակը:

Այնպէս որ երկիրը փուշ ու տատասկ բուցընել սկսաւ ու այնքան տեսակ տեսակ խոչնդուներ ելան մարդուս գէմ; որոնք բառնալու համար շատ աշխատանք պէտք եղաւ. բանջարեղէնները ու կանանչեղէնները որ մարդուն մննդեանը համար կարեւոր էին, մարդուս աշխատանքին ենթակայ եղան:

Գետինը շոգիով ինքնին ջրուելու տեղ անձեւի ու ձիւնի կարօտացաւ:

Երկիրը մշակման պէտք ունեցաւ: Վերջապէս մարդ իր հացը ճարելու ու ուտելու համար պարտաւոր եղաւ աշխատիլ և իր ճակաին քրտին քըննուովել: Տես Ծննդոց Գ. 17—19:

Մարդիկ այս վիճակին մէջ հետզհետէ սկսան շատանալու չարութիւնն ալ սիրել փոխանակ աշխատութիւնը սիրելու. սիրեցին չարսւթիւնը այնպէս որ չմաց չարութիւն որ չգործէին, անոնց խորհուրդներն ու գաղափարները չարութիւն էին միայն:

Աստուած արտմեցաւ ու զղաց. մարդը ստեղծած ըլլալուն համար եւ որոշեց երկրիս վրայէն քնաջինջ ընել մարդը ու բոլոր անասունները:

Ուստի երկրիս վրայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ եկաւ ու ջրհեղեղ եղաւ:

Երկրիս վրայ շարժող ինչ որ կար՝ մարդ, թռչուն եւ բոլոր կենդանիները ջրով խղդուեցան ու բնաջինջ եղան:

Բայց ի Նոյ Նահապետ անուն բարի և արդար մէկէ մը, որուն Աստուած պատուիրեց չափը, ձեւը տարողութիւնը ցուցնելով տապան մը շինել ու իր ամբողջ ընանիքովը անոր մէջ ապաւինիլ:

Նաեւ ամէն կենդանիներէ ու թռչուններէ երկերկու հատ ընդունիլ տապանին մէջ որոնք պիտի գային Աստուածոյ հրամանաւը:

Այսպէս Նոյ ամբողջ ջրհեղեղին ժամանակ տուպանին մէջ մնաց եւ աղատեցաւ ջուրերուն մէջ խղդուելէն. տես Ծննդոց Զ. 9—22 ի. 1—24 լ. 1—22 և թ. 1—29:

Եւ ջուրերուն երկրիս երեսէն ցամքելէն յետոց Նոյ Աստուածոյ հրամանաւը տապանին դուրս ելաւ իր որդիքներովը, թռոններովը, անոնց կիներովը ու տապանին մէջի եղած ամբողջ կենդանինեսուն ու թռչուններուն. միաս

Նոյ սեղան մը շինեց եւ Տէր Աստուածոյ մաքուր կենդանիներէն ողջակեղ ըրաւ. չնորհակալութիւն ու գոհութիւն մատոյց Արարիչ Աստուածոյ:

Աստուած ողջակեղն ընդունեց ու ըսաւ՝ ալ ասկէ յետոյ ջրհեղեղ չընեմ: մարդուն խորհուրդը իր մանկութենէն չար է:

Քանի որ երկիրը մնայ անպակաս պիտի ըլլայ սերմու հունձք, ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, ցերեկ ու գիշեր:

Աստուած օրհնեց Նոյ Նահապետը ու անոր որդիները. տես Ծննդոց Գլ. թ. 1—29:

Նոյին սերունդը աճեցան ու շատցան. տես Ծննդոց Գլ. ֆ. և ԺԱ:

Նոյէն ետքը Աստուածոյ ամենահաճոյ և ամենասիրելի եղաւ. Հայր Արքահամ որ իր Աստուած պաշտութեամբը գերազանցեց Նոյ Նահապետը և Աստուածոյ հրամանը սիրովյանձն առաւ իր մէկ հատիկ իսահակ որդին ողջակէղ ըներ:

Բայց Աստուած չթռողուց և միայն զինքը փորձելու համար հրամայած ըլլալը իմացուց: Տես Ծննդոց Գլ. ԺԲէ մինչեւ Գլ. իԵ:

Ուստի Աստուած օրհնեց Արքահամը, իր որդին և անոյ յաջորդող սերունդը:

Աստուած Արքահամի սերունդը իր մասնաւոր ժողովուրդը ընտրելով զանոնք պաշտպանեց և գեղեցիկ ու բարերեր առատ երկիրներու տէր որաւ. Տէս Կննու ու կայ կայ մինչեւ Գլ. Դ:

Մովսէս մարդարէի ձեռօք զանոնք Եդիստու  
սէն համեց ուր շատ կը նեղուէին, կարմիր ծովին  
ու անապատներէն անցունելով Քանանու պաղա-  
տու ու մեղրաշատ երկիրը բերաւ ու տեղաւորեց:

Մովսէս մարդարէի ձեռամբ Ցանաբանեայ  
Պատուիրանքները տալով խոր սուրբ կամքը խիստ  
մօտէն անոնց յայտնեց:

Աղօթելու, ողջակէզ մատուցանելու, քաւու-  
թիւն ատանալու հստար, անոնց տապանակի, խո-  
րանի ու սեղաններու ձեւեր տուաւ:

Քահանայութեան աստիճան տուաւ և իր  
Սուրբ ներկայութիւնը յիշեցնող Սրբութիւն Սրբ-  
բութեանցի նշանադիրը գրուեցաւ:

Ցանաբանեայ պատուիրանքէ զատ, դա-  
տաստանական, ընտանեկան և առողջապահական  
օրէնքներ գրուեցան:

Պակաս բան մը մնացած չէր և այս օրէնք-  
ներու գործադրութեամբ մարդ փրկուած էր թէ  
հոգեւորապէս և թէ մարմնաւորապէս:

Ասոնց ամէնքն ալ գրուած են խիստ մանրա-  
մասնօրէն ծննդոց, ելից, Ղեւտացոց և Օրինաց  
Գիրքերուն մէջ:

Բայց չարամիտ և խստափրտ հրեայ ժողո-  
վուրդը չէր ուղեր Աստուծոյ կամքը կատարել և  
անոր պատուէրներուն հնազանդիր:

Աւելի կ'ուղէր կուռք մը, չաստուած մը ու-  
նենալ որ զիրենք կառավարէ իր ներկայութեամբ:  
Եւ պատեհութեան գտածնուն պէս, կուռք մը  
կը ցինէին ու կը պաշտէին հապտառակօրէն:

Հրեաներու մէջ դտնուած այնչափ մարդա-  
րէներ և սուրբ անձեր որոնք շարունակ կը խրա-  
տէին, կը յանդիմանէին, կ'անիծէին և կը պատ-  
ժէին զանոնք, բայց նորէն կուապաշտութիւնը ա-  
ւելի կը սիրուէր:

Ուստի Աստուած անոնք իրենց բարձր աս-  
տիճանէն վար իջեցուց, ցրուեց եւ տգիտութեան  
մատնեց:

Ասոնց ամէնքն ալ պիտի տեսնէք Աստուածա-  
շունչ Սուրբ գիրքին մէջ գիրք Ելիցէն սկսեալ  
չին կտակարանի վերջերը:

Ուստուած Աբրահամի եւ մարդարէներու մի-  
ջոցաւ խստացած իր միածին որդին Յիսուս Քրիս-  
տոսը իրկել աշխարհ իրը նոր Ագամ եւ Անով աշ-  
խարհը ազատել սատանայի գերութենէն, Յիսուս  
Քրիստոսի հաւատալով կ'ըլլանք Քրիստոնեայ և եր-  
րորդութեան Հօր, և Որդւոյ, և Հոգւոյն Սրբոյ ա-  
նունով մկրտուելով կ'արժանանանք արքայութեան,  
երբ նոր կտակարանի պատուէրներն կատարուած  
ենք ճշմարիտ Քրիստոնէի մը պէս:

### ԳԼՈՒԽ Դ.

### ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿ

Քրիստոնէութեան վիճակը՝ դրախտէն ինկած  
վիճակի փոփոխութեան, փրկութեան և յաւիտենա-  
կան երջանկութեան համելու վիճակին վերականգ-  
նումն է:

Ամենաբարին Աստուած Աբրահամին և իր սիրելիներուն ու մարդարէներուն տուած խոստամանը համեմատ իր միածին Որդին Յիսուս Քրիստոս աշխարհ խրկեց. որ կատարեալ մարդու պէս իրեւ նոր Աղամներկայացաւ:

Նա գործով ցցուց աշխարհի թէ մարդպէտք չէ աշխարհի անցաւոր փառքերուն հարստութեան կարեւորութիւն տար, և ինքինքը զոհել անոնք ձեռք բերելու համար. Ապա պէտք է նըպատակ ունենալ Աստուածային յաւիտենական երջանկութիւնը ձեռք բերել որ կարելի է միայն Աստուածոյ հաճոյ եղածներն կատարելով:

Այն երջանիկ վիճակը կը վայելէր մարդու, երբ ստեղծուեցաւ և որ Աղամ և Եւա ինչպէս գիտէք կորանյուցին զայն իրենց կամքով սատանային հրապուրիչ խօսքերը մտիկ ընելով և Աստուածոյ պատուէրին հակառակ գործելով:

Ուստի մենք պէտք է մեր խղճի ձայնը լըսենք, աղօթենք և նախ խնդրենք Աստուածոյ Արքայութիւնը, ինչպէս որ գրուած է «Հայր Մեր» «Տերունական» աղօթքին մէջ. որ քրիստոնեայի մը բոլոր փափաքներն ու պէտքերը կը պարունակէ և Յիսուսի սորվեցուցած աղօթքն է: Ան սորվեցուց մեզի ըլլալ հեզ ու խոնարհ. չարութենէ հեռանալ և ամենեւին չարութեան դէմ չարիք ըլնել. ապա եթէ կարելի ըլլայ չարութիւնը չիշելով չարութեան փոխարէն բարիք ընել մանաւանդ բարիքի փոխարէն՝ անպատճառ բարիք չըպասել:

Կիր քով ամենեւին չգործել համբերող և ներող ըլլալ:

Ինչ որ կ'ուզես, որ ուրիշը քեզի ընէ՝ նոյնը ըրէ դու ալ ուրիշներուն. որովհետեւ մենք ամենքս եզրայր ենք իրարու: Մատթէոս Գ. Ե. Եւ Ը. Եւն:

Մենք աղաւնիի պէս միամիտ ու օձի պէս խորագէտ ըլլալու ենք: Պէտք է մէկը չիմանայ մեր ըրած բարիքը, աջ ձեռքին տուածը ձախը գիտնալու չէ:

Այն բարիք աղաւնիի պէս միամտութեամբ գործելու ենք առանց բան մը սպասելու մեր ըրած աղէկութիւնը չիյայանելով: Օձի պէս ալխորագէտ ըլլալու ենք չխարուելու համար ուրիշներէն:

Չըլլայ որ մեր միամտութիւնը չարաչար գործածեն ուրիշները:

Անոր համար բայց աշքով ու ուշագրսութեամբ գործելու ենք, որ չխարենք ուրիշները, նոյնպէս ալ չխարուինք ուրիշներէն:

Խափել ու խարուիլ երկուքը մէկ մեղք կը նկատուի:

Ինչ որ ուղղութիւն և արդարութիւն է եր. կու կողմին համար զայն միայն գործելու ենք:

Ասոնք այնպիսի պատուէրներ և սկզբունքներ են, որ մարդուն խիղճը կը թելադրէ մեզ եւ զանոնք գործած ատենիս հոդինիս կը հրճուի ու կը բարձրանայ:

Սակայն մենք տկար ու տգէտ ենք և բնութեամբ չարին հետամուտ, ուստի աշխարհային նըկատումներ ու առարկա թիւններ չեն թողուր որ

այս ամէնը սիրով կատարենք, հետեւաբար պէտք է աղօթքով զօրանալ որպէս զի Աստուածային պատուէրները կարողանք կատարել, յաղթել Յիսուս Քրիստոս այս ամէնը սորվեցուց և իւր Աստուածային զօրութիւնը յայտնեց մարդուս հրաշքներ լնելով:

Մեռեներ ողջնցուց, ի ծնէ կոյրը բժշկեց. հովին ու ծովին սաստելով հանդարտեցուց. ծովին վրայ քալեց, այլակերպեցաւ. ապագային ըլլալիքները դուշակեց:

Իր խօսքերը ու քաշողները իր կարողութիւնը, զօրութիւնը ու կատարեալ դիտութիւնը կը յայտնէին:

Այնպէս որ Հրէից ամէնէն գիտունները, բարբիններն ու օքնագէտներն անդամ կը հիանային ու կը զարմանային թէ այս խօսքերն, քարողներն ու վարդապետութիւնները ուրիէ սորված կը նայ ըլլալ:

Իր հակառակորդներն ու նախանձողները բան մը չէին կը նար գանել զինքը պախարակելու ու յանցաւոր ընելու համար:

Իր դէմքին վրայ կը փայլէին Աստուածային զօրութիւն, սէր, չնորհք եւ ճշմարտութիւն:

Որովհետեւ Աստուած էր նա:

Իր Աստուածութեան հաւատացողը սրբեց Ադամական ժառանգական մեղքէն Հօր Աստուածոյ որդեգիր եւ իւրեն եղբայրակից ըրաւ և երկնից Արքայութեանը ժառանգորդ:

Ու առաջանաւ ու առաջանաւ եւ մասս կամեն

ազգը փրկելու համար իրբեւ ողջակեզքաւութեան ինքինքը զոհ մատոյց:

Թոյլ տալով որ Հրեայ նախանձորդները, յայտնի խարեւութեամբ զինքը Աստուածոյ դէմ հայոցի համարեն, չարչարեն ու խաչը հանեն:

Ճշմարիտ Փրկիչ ըլլալը կրկնակի հաստատեց չարչարուելէն, խաչուելէն, մեռնելէն ու թաղուելէն երեք օր ետքը, մեռեներէն յարութիւն առնելով:

Քառասուն օր աշխարհի վրայ կեցաւ ու իր առաքեաներուն պատուիրեց աշխարհիս ամէն կողմէ երթալ ու աւետարանը քարողել.

Ըստ նաև թէ՝ աշխարհիս վերջը կրկին պիտի գայ Աստուածային փառքով ու զօրութեամբ. Խոստանալով իրեն հաւատացողները ու ընտրեալները ժողուել արքայութեանը մէջ, որոնք յաւիտենական երջանկութիւն պիտի վայելէն:

Քառասուն օրէն յետոյ առաքեաներուն առջեւ երկինքը համբարձաւ եւ Հօր Աստուածոյ աջկողմը նատաւ: Եթառափ կրկին գալուստը պիտի ըլլայ աշխարհիս վերջը՝ գատասատանին օրը:



## ԳԼՈՒԽ Ե.

### ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՒԱՏՈՅ ԴԱՒԱՆԱՆՔԸ

Ահաւասիկ Հայ. Եկեղեցւոյ Հաւատոյ դաւա-  
նանքը որուն վրայ հիմնուած է մեր Քրիստոնէա-  
կան կրօնը: Ամէն Հայ անհատ պէտք է կա-  
նուխէն սորվի ու գիտնայ հանդանակը անոր նշանա-  
կութեամբը ու իմաստովը:

#### Հ Ա Ն Գ Ա Ն Ա Կ

Հաւատամք ի մի Աստ. Կը հաւատանք մէկ Աս-  
ուած ի Հայրն ամենակալ. տուծոյ Ամենակարող Հօր,  
Սրարիչն երկնի եւ երկրի երկինքի ու երկրի, տեսալի-  
ներու ու անտեսանելիներու  
երեւելեաց եւ աներեւութից: ստեղծողին:

Եւ ի մի Տէր Յիսուս Քր. Կո հաւատանք եւ մէկ  
րիստոս Որդին Աստուծոյ Տէր Յիսուսոս Քրիստոնին, Աս-  
Ծնեալն յԱստուծոյ Հօրէ տուծոյ Որդին, որ Հօր Աս-  
միածնի այսինքն էութենէ Միածնին այսինքն Հօր իութենէն է:  
Հօր:

Աստուած յԱստուծոյ, Աստուած է Աստուծմէն,  
լոյսի լուսոյ, յԱստուծոյ ճշշ- լոյս է լոյսէն, ճշմարիտ Աս-  
մարտէ ծնունդ եւ ոչ արա- տուծմէ ծնած է եւ ոչ ստեղ-  
րած:

Նոյն ինքն ի բնութենէ Նոյն ինքն Հօր Աստուծոյ  
Հօր, որով ամենայն ինչ ե- բնութենէն է, որով ամէն  
րան ստեղծուեցաւ թէ եր-  
կինքի մէջ եւ թէ երկրի  
երկրի երեւելիք եւ անե-  
րեւոյթ:

Որ յաղազս մեր մարդ- Որ մեղ մարդոցս հա-  
կան եւ վասն մերոյ փրկու- մար ու մեր փրկութեանը  
մարդու մարդու մարդու մարդու մարդու մարդու մարդու:

նացաւ, մարդացաւ, ծնաւ մարմին առաւ, մարդ եղաւ,  
կատարելապէս ի մարիամայ ու ծնաւ կատարելալ կերպով  
սրբոց կուսէն հոգւովին սուր- ով սրբով: Որով առաւ  
բով: Որով էառ զմարմին մարմին, հոգի ու միտք ու  
զհոգի և զմիսս և զամե- ամէն ինչ որ կայ մարդուս  
նայն որ ինչ է ի մարդ ճշ- վրայ, ճշմարիտ կերպով ու  
մարտապէս և ոչ կարծեօք: ոչ թէ կարծիքով:

Զարչարեալ, խաչեալ, Զարչարուեցաւ, խաչ-  
թաղեալ, յերրորդ աւուր որը յարութիւն առաւ  
յարուցեալ, ելեալ յերկինս և նոյն մարմինովը երկինք  
նստաւ ընդ աջմէ Հօր:

Պալոց է նովին մարմ- Պիտի գայ նոյն մարմի-  
նովն և փառօք Հօր գա- նով որ Հօրը փառքովը, դա-  
մել զկենդանիս և զմեռ- մելու համար ողջերը ու մե-  
նալու որոյ թագաւորութեան ռածները անոր թագաւորու-  
ոչ գոյ վախճան:

(1) Հաւատամք և ի սուրբ Կը հաւատանք սուրբ հո-  
Հոգին յանեղն և ի կատար- գիին այն որ ստեղծուած չէ,  
եալն որ խօսեցաւ յօրէնս և ու կատարեալ Աստուած է,  
ի մարդարէս և յաւետա- որ խօսեցաւ, օրէնքներու  
րամներուն միջոցաւ:

(1) Երրորդութիւն. Աստուած մի է, բայց երեք  
անձնաք ունի իրարմէ կատարելապէս զանազանեալ: Հայր Աստուած, Որդին Աստուած, Հոգին Աստուած: Այս երեքը անբաժանելի էութեամբ մի Աստուածու-  
թիւն է: Ուրեմն Աստուած մի է երեք իրարմէ անբաժա-  
նելի անձնաւորութեամբ: Այս լամբ մարդկային խելքէն  
ու հաւկցողակինքն բարձր է կատարելապէս հասկնա-  
լու համար: Պէտք է Աստուածային անհուն կատարե-

Որ էջն ի յորդանան, Որ իջաւ Յորդանան գեշ  
քարողեաց զԱռաքեալն և ար, քարողեց Առաքեալը ու  
բնակեցաւ ի սուբբան :

Հաւատամք և ի մի միայն կը հաւատանք նաև մի-  
հնդհանրական և Առաքե- այն Մի, Բնդհանրական և  
լական եկեղեցի ի մի միլր- Առաքելական եկեղեցին,  
տութիւն, յապաշխարհու- մէկ միլրառութեան ապաշ-  
թիւն 'ի քառութիւն և ի խարհութեան, մեղքերու քա-  
թողութիւն մեղաց : ւութեան և թողարթեան :

(1) Ի յարութիւն մեռե- (1) Մեռեիներու Յարու-  
լոց, ի դատաստանն յաւե- թեան հոգիներու և մարմին-  
տենից, հոգւոց և մարմնոց, ներու վերջին Դատաստանին  
յարքայութիւն երկնից և ի երկնիքի Սրբայութեանը և  
կեանմ յաւիտենական :

Ըութիւն ու գիտութիւն ունենալ զանազաններու համար  
մինչդեռ մարդուս գիտութիւնը սահմանափակ ու նուազ  
է, թէեւ մեր անձին վրայ ալ կը տեսնենք այս անհա-  
սանելի խորհրդոյն մէկ նշոյլը, Հոգի, միտք և բանա-  
կանութիւն, որ իրարմէ ալ և այլ գօրութիւններ են  
Հոգին անբաժանելի, նոյնպէս Սրեւու վրայ՝ Սրեւ,  
լոյս և ջերմութիւն, որոնք երեք գօրութիւններ են  
անբաժանելի Սրեւէն : Քրիստոնեան պէտք է կատարե-  
լապէս հաւատաց երրորդութեան, որովհետեւ Սաստած  
ինքն յայնած է :

(1) Երբ մարդս կը մեռնի հոգին երկնիք կը վերա-  
նայ, որովհետեւ աննիւթ է ան, և չ'կրնար փոխուիլ ու  
մեռնիլ. իսկ մարմինը՝ նիւթեղէն ըլլալով, կը մեռնի ու  
հողը կը թաղուի : Յարութեան օրը մարմինն է որ յա-  
րութիւն պիտի առնէ հոգին հետ միանալու համար.  
բայց յարութիւն առած առնեն ոչ թէ այս աշխարհիս  
վրայ ունեցած հողանիւթ մարմինն է որ յարութիւն  
պիտի առնէ, ալ անմա՞ս և անսապական մարմինն, Քրիս-  
տոսի յարութիւն առնելէն յիսոյ ունեցած մարմինն  
պէս : (Ա. Կողմնթագիս Գլ. ԺԵ. 12—58) :

## ՊԼՈՒԹ Զ.

### ԱՄՓՈՓՈՒՄ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Մենք ամբողջ Հայքո, Հայ, Ա. Եկեղեցւոյ մկրտու-  
թեամբը մկրտուած՝ Քրիստոնէութիւնը ընդունած,  
ու Հայ Եկեղեցւոյ անդամ՝ եղած ենք և իրարու-  
եղբայր:

Մկրտութիւնը՝ այն սրբազն խորհուրդն է, որ  
կը ննջէ Ադամային կամ սկզնական մեղքը, և կընէ  
գմեղ Աստուծոյ որդեգիր, Քրիստոնեայ և Եկե-  
ղեցւոյ անդամ:

Մկրտութեամբ Հոգին Սուրբ Կ'աճեցնէ իւր  
շնորհքը մեր մէջ և կը զօրացնէ մեղ Քրիստոնէա-  
կան հաւատարը դաւանելու:

Ուրեմն մեր Քրիստոնէութիւնը կ'սկսի մեր  
մկրտութեան օրէն:

Եկեղեցին ու և է պատճառի համար չ'կրնար  
մեզմէ մէկը զրկել Քրիստոնէութենէ, և կը մկրտէ  
կնքահօր միջնորդութեամբ:

Մեծ է կնքահօր մը պարտականութիւնը. որով-  
հետեւ ան է երաշխաւոր մկրտուելիք երախացին,  
և անոր հոգեւոր հայրը կը սեպուի:

Կնքահօյը պարտաւոր է հսկել իր սանին  
Քրիստոնէական կրթութեան վրայ, խրատել, ճըշ-  
մարտութիւնը սորվեցնել և ողիղ ճամրուն մէջ  
դնել, և իրեւ հոգեւոր հայր պէտք եղոծ առեն,

Անք ալ պարտաւոր ենք մեր չափահասութեան ժամանակին կնքահօր միջոցաւ ընդունած հաւատքնուս տէրն ըլլալ, ճանչնալ և մուալ և յարգել մեր կնքահայրը:

Քրիստոնէութեան ոգին Սէր է:

Սէրն Աստուծմէ կը բղին և ինքը տուած է սիրոյ օրինակը:

Նա անհուն սիրով մարդոց փրկութեան համար իւր միածին որդին թիսուս Քրիստոս զրկեց աշխարհ ուր չարչարուելով, խաչուելով և արիւն թափելով եղաւ քաւութեան զոհ, որոյ արդիւնքը եղաւ սրբել ու մաքրել զմեղ Աղամական սկզբնական և ժառանգական մեղքէն և սատանային գերութենէն:

Եւ այնչափ բարձրացուց և մօտեցուց մարդու Արարչին՝ որ մինչեւ անդամ որդեգիր և իրեն եղայրակից ըրաւ:

Ի՞նչ անհուն, բարձր և սուրբ սէր:

Յիսուս Քրիստոսի քարոզներուն բուն նպատակն էր սէրը:

Ահաւասիկ ասոնցմէ գլխաւորները:

«Սիրէ՛քու ընկերու քու անձիդ պէս»:

«Սիրեցէ՛ք մէկզմէկ»:

«Ոչ թէ միայն քեզ սիրողը սիրելու ես, այդ հեթանոսներն ալ կընեն, այլ թշնամիներու անգամ պէտք է որ սիրես»:

«Բարի ըրէ քեզ ատողներուն»:

«Ի՞նչ որ կուզես որ որիները քեզ ընեն նոյնը ուն ու առ անման»:

«Փախիր չարէն և մի՛ հակառակէր չարին»: Եէպ «Զարիքին դէմ ամենեւին չարիք չ'ընես, ուն նայէ որ բարիք ընես»:

«Զարեաց դէմ ամենեւին վրաժինդիր չ'ըլլաս ալ Աստուծոյ յանձնէ. որովհետեւ նա է վրէ ժինդիրը»:

«Եզիք հեղ՝ խոնարհ՝ համբերող և ներողամբում»: Եւլն, Եւլն, Եւլն:

Քրիստոնէական հաւատքին ոգին ու հիմն, ինչպէս ըսփնը, Սէր է:

Քրիստոնէական հաւատքը կ'սկսի Աստուծային սուրբը սիրով և այս սուրբ և բուռն սիրով հոգինիս կը միանայ ու կը կապուի մեր առեղծող Աստուծոյ հետ:

Այն ատեն պայծառ կը տեսնենք բարին ու չարը, ճշմոլառութիւնն ու գեղեցիկը ու տգեղը:

Այս սուրբ ու զօրաւոր սիրով պէտք է աշխատինք գործել ինչ որ բարի, ճշմարիտ և գեղեցիկ է: Խիղճերնիս ալ այս սիրոյ ուղիղ և չուռ առած ըլլալով կ'ուղղէ և կը հրճուեցնէ զմեղ երբ կը գործենք միայն բարին, ճշմարիտը ու գեղեցիկը և ընդհակառակը կը տանջէ զմեղ երբ հակառակը գործենք:

Բայց որովհետեւ մարդ տգէտ, տկար ու ծնունդէն բնազդ մանց ենթակայէ, և քանի որ աշխարհիս փորձութիւնները բազմաթիւ և հրապուրիչ են, գժուար է մեր սիրոյ պարտաւորութիւններն ուղիղ ու անժերի կատարել առանց Աստուծուածոյին շնորհաց օգնութեան:

Աւագի պէտք է միշտ աղօթենք որ Աստուած պարզեւէ մեզ իր չնորհքը, որպէս զի զօրանանք և իր չնորհքին զօրութեամբ չարութիւնը և տգեզութիւնը մերժենք և միայն գործենք բարութիւն ու արդարութիւն:

Եւ կթէ սխալմամբ կամ անդիտութեամբ մեր այս պարտուորութեանց մէջ թերանանք խղճի գէմ դործ մը գործելավ. խակոյն պէտք է զղանք:

Մեր զզջումը անկեղծ ու ճշմարիտ ըլլալու է,  
և երբ մէկու մը դէմ զրկանք կամ անիրառութիւն  
ըլլած ենք. արդարութեամբ հասուցանելու ենք,  
և զրկեալին սիրար շահելու. ու ներսպութիւն  
խնդրերու ենք:

Մենք եկեղեցւոյ անդամը ըլլալով ամէն օր և մասնաւ որապէս կիրակի և որբաղան օրերը, անպատճառ Եկեղեցի երթալ պարտաւոր ենք, Աստուածածին աղօթքներու և ընդհանուրին փոռարանութեանց մասնակցելու ենք:

Ա.ն Հրապարակային աղօթքներն ու փառաբանութիւնները մտրգուս հոգին մինչեւ երկինքը բայց բարձրացնեն ու Աստուածային զօրաւոր շնորհայի կը լեցունեն.

Յիսուս Քրիստոսի անօրէնոթեան և պատուէր ներուն համաձայն Եկեղեցին մեղաց քաւոթեան և թոշութեան համար խոստվանանք և հաղորդութիւն սահմանած է, և մենք պարտինք հութեամբ հնագանցից :

Եւ մենք Եկեղեցւոյ անդամ ըլլալով մեր անդամութեան պարտականութիւնը հանդէպ Եկեղեցւոյ պարտաւոր ենք միշտ կատարել:

Այս երեք տետրերը որ հրատարակեցինք  
չողի, ԱՄՏԱԽԱԾ և ՀԱԽԱԾՔ անունով, ճանչցուցին  
ձեզ բարոյականութեան և գիտութեան և կրօնի  
հիմունքը, արդ՝ պիտի կընաք լուապէս ըմբռնել  
Ս. Գիրքը որպէս համառօտութիւնն ամփոփուած է  
Հին և ՆՈՐ ԿԾԱԿԱՐԱՆԻ ՍՐՅԱԶԱՆ ՊԱՏՄՈՒ-  
ԹԵԱՆ մէջ:





2239

ՀՀ Ազգային գրադարան



NL0029199

113

2180